

դիտութեամբ քաջահմուտ. խորիսց եւ մեծահմանամբ մլուց մի կը տեսաւոր. զօրաւոր բանից եւ վրդապետական հեղինակեամբ էմբետամենի իմաստապետին, այսինքն է Յաջման Օձանեցի գործոցն կարծեա աշակերտ է եւ ընկեր հանդիտասարէ. բայց Խորորվայ լեզուն աւելի յոտակ է եւ Տայխարան: Ենիւոյ դի իրով (1) է, կարուկ, պայծառ է եւ նորաւոր ի գարձաւուած բանից եւ ամենագծուուր գաղափարաց բարձութեամց մէջ, թէ եւ ըստ ամենայի մի եւ նյոյն ունկեղն բովլն թափաւած չեն: Այսուես որ եթէ բարձրացդաւար նորա ճանապարհ մէջ որոց պատմական եւ մատանիկապարակն յիշառակութիւններ մեղ առ ճեմա պատրաստ չեխներն, բրաւամբ ... չկոյ շենինքն զու ոսիւուրուն համառան հեւ վիշտն նկու (!!!):

Թէ հնդէ զշումներու գրիշն մի եւ նյոյն անձնէ է, զոյ քաջահմուտուած է Յովկեինամ, եւ որ ամենայի մասամբ ընդունելի է մեղ. որուն վկայ է եւ լեզուի, գրութեան ամին եւ գաղափարաց միօրինակերին: Տէր-Միհանան միջրական, կը համարի զոյ: Յավսէինան ցուցումներ սուրպէշ, շբաներով: Սակայն թէ որ կեսերու մէջ, ոչնչն կ'ըստի: Տէր-Միհանան վերջին թէ եւ Եղիսին սապահուակէ մի եւ նյոյն հեղինակէ, կը համարի: Խորով յետապահերու ու դոյզն մէկը չէ սկսաւած: Թէեւ մինչեւ ժմն գար ծաղկուզ մատենագիրը — Յովէ. Պատմաբան, Ազողիկ եւն, ոչինչ կ'ասանգն Խորովոյ: — ինչպա՞ս եւ առհասարիկ ը դարս նկատմանք եւ — եւ ոչ ինչ անուոթ կը տեսնեն, տակար ժիր գարու մէջ կ'ելլեն տակար տակար յերեւան մատենագիրներ, որոնք ծանօթ կը ցուցնեն իրք զինքնին Խորովոյ: 5 գիրոյ: Պողովոյ: “Հարցմանքն” ու “Յաղագ քառանորդաց պահոց ճառան, որոնց վրայ խօսեցնեց արքէն երկար, եւ Ը եւ Թ գարուց մատենագիրներէ կիրարկուած տեսանք, դանք յասկակէր ու զիցոց: Յովէինան ի մէջ կը բերէ Յովէ. Քահանայի, զոր կը նյոյնացնէ Յովէ. Սարկուագ վարդապետն հնու (ԺԱ - ԺԲ գար. էջ 53 - 7), “Յայտարարութիւն զանազան հերձուածոց յայլ եւ յոյլ ժամանակա յարանց ողջախահացը (էջ 37 - 47) երկարին թենեն հաստատենք, յոր պայծառ կը վերջին Խորովու ուղերն: Աւելի հնու ժամանակներէ շենք գտնաւ գործածուած: վերը մենք ակնարկեցինք Գր. Նարեկացւոյն մէկ խօսքը, զոր Խորովէ և ըսինք: ԺԴ: գարուն աւելի մտութութեան անուած կը տեսնենք. պայտեն Յովէաննես ՔՀ: (կամ ըստ այլ ձեռագրաց նպա.) Երգնացինիւր ժողովածոյցն մէջ ներա անենուզ կ'ազատէ կորանենք. եւ յերաւի ալ Յովհաննու: Հաւաքածային օրինակութեանն են այժմեան դրէթէ ըուր ծանօթ օրինակներն: Յովէ. Եղիսիսցոյն խօսքերն են: “Զօր (ըստվանդակեան ի մատենքն) եւ դոյլ եւ յայլ եւ յոյլ տեղն եւ ժամանակի, եւ ստացայ վրէն չէրն եւ ի նոցուաց գարեւալ ետու գրել եւ առ միմեան

1. Բ.Ջ. 1892, էջ 212:

2. Անդ 81-2:

եղի եւ արարի մի գիրը: Առաջին զԱնանիային . . . թ. յասորինչյ նորդինանց եւ նոր գիտակունի, գ. ՎԱրդապատ Վարդապատ եւն (թ. էջ 1): Այս խօսքերն պարզապես կը տեսանուի թէ Յովհաննէս երկը հեղինակաց դրբերն մէկ հասորի մէջ ամ փոփեր է: ուստի թէ Խորովով ն դրամիներն արգելեց հեղինակէն քովէ քով բերուած եւ գլուխներու առաջնաւած են. թէ ուրիշէ մը, որոց բան մը չէնք կրուր զաւէ. բայց թէ ԺԱ գարեւած յատաջ արգէն քովէ քով կը դառնուէին, զայս, կ'երեւայ, կը հասունի Սարկաւագ վարդապատը, որ միապէն կ'օգտուի Ա. Պ. եւ Եղիսիներէն:

Կը կրտսէք առաջին հարցում Արժ. Գիրտ Ք. Ազանեաւացի առ մատրութեան արժանի խօսքերով: Հայ եկեղեցական մատենագրութեան մէջ Խորովիկէր բւր ներկայ երկարութեամբք պատուաւոր տեղ կարող է բռնել: \*

(Ըստուածէլ):

\* Ն. Ա.



## Ա Զ Գ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՈՐՉԵՓ ԵԶԳԱՅԻՆ ԿԵՑ ՀՈՒՆԴԵՐԻՇԵՐԻ ԵՐ  
ԳՐԸՆՈՒԼԱԲՈՒՆՈՒՑԵՐԻ ԵՐ

Խնդիր մըն է, որ երկայն ատենէ ի վեր կը յուզի: Հարցում մը, որուն մինչեւ Հմանկ յագեցուցիչ պատասխան չկրցաւ տրուիլ: — Աս խնդիրը գետ հն է, ուր որ եր ասկէ գրեթէ վաթսուն տարի յառաջ:

Եօթը տարի մը կայ, որ Հանդիսի միջոցաւն աս խնդիրը երեւան հանուեցաւ: \* Եւ բաւական խնամով յոդուած մը գրուեցաւ աս բանի վլայթը Յովէ. Անցեցի ստորագրութեամբ: Սակայն ասով ալ խնդիրը չըստուեցաւ ու շյոսակուեցաւ, հապա մաց հն, ուր որ եր ասկէ յառաջ:

Ինչ է արգեօք սասր պատճառը:

Ա՞ն որ Հունգարիայի եւ Դրանսիլլուանիայի ազգայիններն այլեւայլ տեսակ աչքով նասելով ու այլեւայլ ակնոց դիտելով՝ անոնց թիւր թէ կը նուարի ու թէ կը բաղմանայ: Բնապէս որ դիտողը կ'առնու, կը նայի ու կը զննէ:

1. Կան որով ազգային կը համարին զանոնք միայն, որոնք ազգային հայ արարութեամբ մկրտուած ու գրոշմուած են:

2. Հատերը՝ ազգային կը համարին զանոնք ալ, որոնք թէպէտ ըստ հայ արարութեամն մկրտուած չեն, որովհետեւ չեն գտած

1. Արևոդանք 1888, էջ 63:

2. Ցես Հանդիս Ամսութեա 1897, թիւ 2, էջ 34:

ազգային քահանայ որ զիրենք մկրտէ ու գործմէ — եւ կամ չունին յատուկ ազգային եկեղեցի ու ժողովրդապետութիւն՝ ուր որ կարենային մկրտուիլ. — սակայն հայ կը համարուին, անոր համար, վասն զի իրենց պատերն ու նոյն խկիրենց ծնողներն ազգային էին, բայ հայ արարողութեան մկրտուած: Անուննեն ալ աս բանիս վկայ է, ու ամեն ազգային զիրենք հայ կը ճանանայ:

3. Կան անանիսեր ալ, որոնք՝ ազգային  
կը համարին զանոնք միայն, որոնց լեզուն հայե-  
րէն է: — Աս իմաստով առնելով՝ Հռոնդա-  
բիայի և Դրանիշլամիայի մէջ թնականապէս  
շատ քիչ ազգային պիտի ըլլայ. մանաւանդ եթէ  
Նկատեն ըլլանք զանոնք՝ օրոնք, ոչ ըստ հայ-  
արարութեան մէրտուած են, ոչ էաւ չըստ  
ծանօթ եկեղեցիներուն իրաւասութեան տակ  
են. — Սոսի անոնց չեն մերաբերի:

Կշանառութիւնն այս ակնցէն նայելով  
Հունգարիոյ եւ Դրանիւրանիոյ մէջ՝ միայն  
Երկու հազար եօթը հարիւրէն քիչ մ'աւելի  
ազդային կը գտնէ պաշտօնապես։ Աս բան  
այսքեն համարելու իրաւունք կը համարի  
անք համար, որ նախ հայերէն չեն Խոսի  
Երկրորդ՝ հայ ծեսով մլրտառ չեն, որ Եր-  
րորդ՝ ասոնք՝ իրենք զիրենք իրերեւ ազդային  
անցրնել տուած չեն այնար հագրին մէջ։

Բայց ինդիր կը վերցընէ, թէ իրօք ասա  
այսպէս է: — —

Արդարակորով ըլլանք. ու չնայինք ոչ  
ազգային սիրոց ու յարման եւ ոչ ալ ազգային  
ատելովթեան ակնոցվը. Հապա նայինք, գի-  
տենք ու զննենք, ինչպէս որ է իրականութիւնն  
ու ինչպէս որ կրպահանձէ արդարակորովթիւնը

Աւզի ու արգարացի տեսառթեան համեմատ, չէ թէ միայն ան է — օրինակի ազգաւու — գաղղիացի՝ որ Գաղղիա ծնած է ու գաղղիերէն կը խօսի — կամ գերմանացի՝ ան որ Գերմանիա ծնած է ու գերմաներէն կը խօսի, Հայաստան և ան որ Սսիփի կամ Աւագան արալիայի ծնկ ասյըր բնանելով՝ արաքերէնեն ու տաճէկերէնն եւ կամ անդղիերէնէն զատյեզու չի գիտեր: —

Եւ ինսէփրը մզիք մբրձեցնելով՝ աղջային  
հայ չէ թէ միայն անիկա կը համարուի, որ  
Հայաստանի կամ Փոքր Ասիայի եւ կամ Կոռ-  
տանինուպոլիսը մէջ ծնած է, ու Հայերէն կը  
խօսի, Հապա նաեւ ան որ Բումանիայի կամ  
Եւ Հայաստանի մէջ ծնած ըլլալով՝ Հայերէն չի  
գիտեր. — ու անանկ գեղի կամ քաղի մը

մէջ կը ընակի ուր հայ եկեղեցի ու դպրոց չկայ,  
եւ ըստ հետեւորդի՝ հայ առարողութեամբ չեւ  
կրցած մկրտուիլ ու դրոշմուիլ, եւ հայ լիզուն  
չեւ կրօած պամի։ —

զգիւ այսպէս են Հունգարիայի ու Գրան-  
սիլվանիայի զաջայիններն ալ: — Յարաբե-  
րութիւնները, պաշտօնն, աստիճանը, գործըք  
վիճակ՝ զատոնց պապերը տարած դալթեցու-  
ցած է անակ տեղեր՝ ուր միայն օտարածիններ  
կային: — Ծերերը՝ հայերէն գիտէրն, հայերէն  
կը խօսէին: Վնոնց զաւկներն ալ կը խօսէին  
ցորչափ իրենց ծնողքները կապրէն: Բայց  
անելով վախճանելէն ետք տառ մէջ, հայերէն  
լեզուն տեղը՝ փոխանակեց Հունգարերէնը  
թռուներն առանձ հունգարերէն խօսիլ, իսկ  
թռունորդիները բոլորովին մոցան հայերէն լե-  
զում: — Սակայն ասով՝ հայ մարդիկը, հուն-  
գարերէն լեզուն խօսելուն համար, հունգարա-  
ցի չեն ըլլար, բայտ ամենայն այնպէս, ինչպէս որ  
հրէան՝ Սպանիայի, Տաճկաստանի, Ռուսաստանի  
եւ Աւստրիայի մէջ ալ հրէայ է, թէկւս սպա-  
նիօլերէն, տաճկերէն, ռուսերէն, գերմաներէն  
է իր բուռ լեզուն. ու գուցէ նյոյ իսկ գաղա-  
փար ցաւեր իր հրէարեն մայրենի լեզուին վայ:  
— Եւ կամ ըստին թէ՛ Տաճկաստանի մէջ, աղ-  
գային մը, որ հայերէն չե գիտեր — (եւ ասի-  
կայ ըլլալու բան չէ, նիւու որ մենք ալ շատ  
տաճկաստանցի հայ ճանշացած ենք, որոնք ամե-  
նեւին հայերէն չէին կրնար (խօսիլ) հայ ճա-  
մարնիք, վասն զի տաճկերէն կը խօսի — մինչ-  
դեռ առ գիտեն թէ հայագոյ է: —

Առաջիկայ սողենը գրովն՝ անտարակոյության է, ու չկայ մարդ որ աս բանիս վրայ տարակուսի: Աւ եթէ ուզելու ըլլար ինք զնիք հունգարացի ցուցնել, մարդիկ բարձրածայն կը ծիծաղին ու կը գուշին թէ, ինչ է ուզածը շատ լւա գիտենք թէ հայ է, հունգարացի չէ ։ Եւ սակայն, ի՞ր հարզափս եղայութեան մէկն, որ հունգարիայի հիմա քաղաքը կը բնակի ։ Բնակչութեան մասու գուշիները հայ չեն ։ Համարութիւն, հապա հունգարացին: Նշյալքն ու ըիշ աղեղ բնակող եղածոն ու ազգականներուն համար կըսուի թէ հայ չեն, հապա հունգարացին: Աս բանս ինչպէս կրնայ ըլլալ:

Բայց մեր քաղաքային իշխանութիւնը՝ շուտ տող կը պատասխանէ. թէ՞ Հայ ան է, որ հայերէն Քրիստու եւ բառ Հայ արքադրութեան մկրտուած էն: Սակայն անտել մը, ուր ոք չեայ Հայ քահանայ՝ որ զաղաքը մկրտած է առ այս Հայ ուսուցիչ՝ որ աննոց հայերէն սորմէ:

ցընէւ, բանաւորապէս խօսելով՝ անկարելի է պահանջել, որ Հայ արարողութեան համեմատ մկրտուին ու Հայերէն խօսին: — — —

Կերպարագին Արմենիա, ամսա-  
թերթը՝ Դրանսիլուանիայի և Հռոմեարքայի  
մէջ եղած ազգայնց թիւը՝ առասերէն Ավետ-  
լուագրէն առնելով՝ 23.463 հոգի կը համարի<sup>1</sup>։  
Խոչ ընդ համասկան Հռոմեարքայի պաշտօնա-  
կան ազգահամարը 2703 հռոմեական կաթողիկէ  
և 20 երթածնական հայ կը ճանչնայ այս տե-  
ղուանոր:

Երկու գրութիւնն ալ չսփազանց կը համարիմք: Որովհետեւ ստորդի չեմք կարծեց թէ այս երկու երկրին մեջ Արմենիայի կարծածին չափ 23.000 ազգային ըլլայ: Բայց եւ ոչ տերութեան համարած՝ ստորդ է:<sup>2</sup> — Պաշտօնական ազգ ահամարը՝ հայ կը համարի միայն չորս հայ եկեղեցական հասարակութեան մեջ գտնուած այն ազգայիններն, որոնք պահանջած ու խնդրած են, որ զիրենք իրենք հայ գրել տան ազգահամարն մեջ: — Ամեն մարդ գիտէ, թէ Դրանսիրուանից Գոլաշվար քաղցին մեջ առ նուազն 500—600 ազգայինն կայ, նոնշաւէ և ազգայնոց թիւն Տորովշաբար հէկը քաղցրք: Դրանու, Էնյէտ, Պորշչու, Տէտ, գեղորդ Վաշարհէկը, Տէվա, Կէտորէսն, Ալկինց, Պէտ գէրցէ, Հշուլափհէկը պար, Ջղզգնու, Դէօլիյէւ, Սարհէկի, Խէմեդէ, Նոկի յըլսու, Տիշէտ մարգն, Պանիքի հունիատ, Պոնցիստ, Մօջ, Լէգէնցէտ, Ֆօկարաշ, Սէպէն, Գասն, եւ այլն քաղցները բազմաթիւ ազգային գերդաստաններ կան: Առ ըստու ենք նաեւ Հռովդարից Պուտարէց, Դէմէշվար, Արատ, Նոյէյ Վարոս, Գէցգէմէդ, Զիլա, Հուսա, Սագմար, Մարմարոց Սիկէդ, Դիհօ, Նոյէյ, Պանեայ եւ ուրիշ քաղցներուն համար ալ, ուր որ ազգային-

*Szamosújvár 1890.*

Ներէն փոքրիկ հասարակութիւններ կրնան կազմուիլ:

Ստորդիւ անհասկընալի է Հռոմեարիսյի  
պատուածական ազգահամբորն հաշելու - Ազ-  
դայիններէն մէյ մէկ կան քամի մը հայ կը  
դնէ 148 քաղաքի, գեղի, գիւղաքաղաքի,  
աւանի մէջ եւ այլն: - Հաստ տեղինն, ուր որ  
իրաք բաղմութեամբ ազգայիններ կան, ամե-  
նեւին ազգային չի գտներ:

թեպէտ ձանձնրացոցիշ ու տաղտկալի է զասով մէկիք մէկիք կարգալին, այսու ամենայնին հետաքրքրութեան ու յատակ գաղափար մ'ու հնանալու համար կը թագանանեւն վերջին պաշտօնական աշխարհահամարնին հաշուած ու գրի անցոցած աղջ այնիներուն թիւն:

Արդ՝ ասոր համեմատ, միայն յաջորդ 148  
աեղւոյն մէջ կը գտնուին ազգայիններ:

Պոլածքովըյին մէջ կայ 1. ազգային. —  
Զոլոդնայի մէջ 4.<sup>1</sup> — Կապուտ՝ 5. — Մոկ-  
յօր Ֆօրս 8. — Պակեբա՝ 1. — Մօրուշ-  
Ելյալը 1. — Նոկ-Լոքը<sup>1</sup>. — Ապրուտ-Գա-  
նեա՝ 1. — Կյուլա-Ֆէ Հերլարը<sup>3</sup>. — Նոկ-Հ-  
Էնյէտ՝ 1. — Բրաս 5. — Գատի 1. —  
Ժապիբա՝ 1. — Ուշիսէկը<sup>1</sup>. — Դող-Գամ-  
լը 2. — Մունգաչ՝ 1. — Լէքնեցի 8.  
Սառ-Թանկարա՝ 2. — Նոսու՝ 1. — Լէշ՝ 1.  
Ռէմէյ 1. — Միշտողը<sup>1</sup>. — Արօշող՝ 4.<sup>2</sup> —  
Գայան-Պանեա՝ 2. — Հիշո-Գերէսդորը<sup>2</sup>. —  
Կիմէշ-Զիմէ՛<sup>5</sup>. — Գելէշո-Լոք՝ 1. — Բագրչ՝  
1. — Ենդր-Տօնդողը<sup>1</sup>. — Միթիլը<sup>1</sup>. 150.  
Կյէրկի-Ըու-Ըլֆալու՝ 1. — Զօմաթօլմի<sup>1</sup>.  
Տիդրո<sup>1</sup>. — Ռէմէդէ<sup>4</sup>. 34. — Արշէկի<sup>1</sup>.  
18. — Ենդր-Միդլը<sup>4</sup>. 10. — Տօնդող<sup>1</sup>. —  
Դէօլիշէ՛<sup>1</sup>. 93. — Գատոն-Ալդիշ՝<sup>1</sup>. —  
Կյուրո<sup>1</sup>. — Զէրնէսէգ<sup>1</sup>. — ՄարաՎարոշ՝<sup>1</sup>.  
1. — Վայուա-Հունիսամ<sup>1</sup>. — Գուն-Հէկիշէ՛<sup>1</sup>.  
1. — Համա-Հունիսամ<sup>1</sup>. — Վայուա-Վարոշ՝<sup>1</sup>.

1. — Առաջ 1. — Վորովակար 2. — Տրէ-Եւնեդ Մարգան՝ 3. — Գիլավանքով՝ 1.  
— Սաս-Զավաշ՝ 2. — Մորոշ-Ռէկրով՝ 1.  
Բուտիզ՝ 2. — Էրդէպէկվարօշ՝ 309. — Հի-  
տոլմաշ՝ 4. — Կակչօրլմաշ՝ 9. — Դորոս-Գի-  
րայ՝ 1. — Պանֆիլ-Հանիսատ՝ 10. — Զուշ՝  
2. — Կյուրգուց՝ 1. — Սաս-Ֆնենէ՛ 1. —  
Աբահիստա՛ 1. — Պոնցիստա՛ 11. — Վալոսու՛ 1.  
1. — Պուտագեկրէ՛ 8. — Եղեկրէ՛ 1. —  
Կյէկէ՛ 4. — Մուշ՝ 10. — Կավոյ՝ 2. —

1. Գիտենք յանուանեն թէ այս բաղդիքն մէջ՝ որպափ  
ազգային կայ Եթէ Հանգես Ամսօրես 1897, թիվ 2, էջ 34:

2. Քիչ մը եռոք պիտի տեսնենք. թէ այս բաղ-

դիքն մէջ պատճեն առանանք է. Այս հայոց ազգային կայ Եթէ

Եկերէց՝ 1. — Գոլութ՝ 1. — Գոլութվար՝ 33. — Օրավիցա՝ 1. — Ռողովիեա՝ 1. — Գեօզեր-Ահշու՝ 3. — Հաւատորէօն՝ 4. — Մէջու-Շամինդ՝ 4. — Օլա-Դորլիցո՝ 1. — Մորուշաւարչէլ՝ 6. — Գիշ-Գաբուչ՝ 1. — Նոկ-Շէլսք՝ 1. — Գեօշոյօմ՝ 1. — Օլա-Իշան-Փօլք՝ 6. — Սենդ-Ակօդա՝ 6. — Բէցէլ՝ 2. — Պատարէշդ՝<sup>1</sup> 10. — Ծօմշչեա՝ 2. — Բաժօն՝ 1. — Կառարա՝ 2. — Ծօմգուլ՝ 1. — Նոկ-Աւեէն՝ 3. — Մորաչ՝ 2. — Բացալուսա՝ 1. — Վարեգէօն՝ 3. — Դիչօն՝ 15. — Աիլակ-Շօմիեօն՝ 2. — Ջիկ՝ 8. — Զադի-Կորպու՝ 7. — Գիւգէւ Սենդրէտէր՝ 2. — Ասու-Տուք՝ 2. — Տէժ-Ազին՝ 1. — Գաբրոն՝ 3. Գէմնցէ՛ 1. — Միկհ-Հազօն՝ 4. — Բէշէդսէկ՝ 4. — Բէդ-Դէկ՝ 13. — Մէշէկ-Գէլուտմար՝ 4. — Սենդ-Էկյան՝ 2. — Վշոշ Սենդ-Իվան՝ 6. — Վիցէ 1. — Նոկ-Իշնանա՝ 2. — Զօրդէլքէ՝ 1. — Ցօպօմ՝ 2. — Գէնտ-Իշնանա՝ 1. — Կերէօն՝ 1. — Գիշ-Եւենէ՛ 6. — Մոկ-Ջոր-Տէրժէ՛ 17. — Մորօն՝ 4. — Նոկ-Իգլան՝ 3. — Էկուտօննէօշ-Փիւգէ՛ 2. — Բէդէր-Հազօն՝ 4. — Սէրլիք՝ 1. — Դեօդէօր՝ 3. — Տէժ՝ 12. — Անձնութվար՝ 1248. — Ֆիպին՝ 2. — Ֆէշէրէմլում՝ 1. — Վինկա՝ 1. — Դորան Ֆօլխօն՝ 1. — Նէկրուէկ՝ 5. — Գէլմին՝ 1. — Շանտոր-Ցողլոն՝ 1. — Կիեօր՝ 3. — Թօրտան՝<sup>2</sup> 2. — Զօմպոլեա՝ 4. — Բանչուգա՝ 3. — Եկէ՛ 1. — Հոտիկա՝ 2. — Սեգէր-Ռևուլուգորէշէլ՝<sup>3</sup> 4. — Այլուլ՝ 3. — Վէկ-Փէր-Ռևուլուցէր՝ 1. — Գիւգէւ 1. — Վէկ-Փէր-Հիւրուկ՝ 1. — Դուգէր-Հազօն՝ 1. — Եամէնս՝ 6.

Աս է պաշտօնական ազգահամարը:

Բայց մենք հաստատութեամբ կրնանք ըսել, որ թէ Հանդարիխի որ թէ Գրանիթուանիի մեջ՝ չկայ քաղաք, գեղ, աւան, եւ այլ՝ ուր որ աւելի կամ նուազ ազգային չգտնուի. Բայց ասոնք իւրենք զիրենք տէրութեան առջնել պաշտօնական ազգահամարին մեջ անցնեն տուած չեն իրբեւ ազգային թէ եթէ իրբեւ հայ գրել տուած ըլլային ալ, սէրութիւնն իր տեսակէտէն նայելք՝ զիրենք իրբեւ հայ շնչնունիք: Արոյնշետեւ՝ նախ. Հայերէն չեն խօսիք. Երկրորդ՝ ըստ հայ արարողութեան մլրուուած

<sup>1</sup> Քանի մը տարի յառաջ հունարական ըստիքն Բարտուէց քաղցին մեջ իր 1000 ուղարկն իւ հայութէն: Աս միջոցին եր, որ ազգային հայ ժողովագութեան մը նույնին հագնիւէլ:

<sup>2</sup> Դորտ քաղցին մեջ կայ, “Հանդէսէն համար 47 գերդաստան, կամ տուն կայ 141 ազգայնուութ՝ չես” Հանդէս Անօրեալ 1897, թիւ 2, էջ 34:

չեն, եւ ըստ հետեւորդի անցուած չեն իրբեւ հայ. Ակնուութեանց մայր մասենին մէջ՝ Երրորդ՝ նոյն իսկ ազգահամարին խորագրին (Rubrik) մէջ չկայ հայ անուանակցութիւնը:

Մէկ երկու տեղ միայն կ'ուղենք յառաջ բերել՝ ուր անձամբ գացած, պտղոսած ենք. եւ ուր որ բաւական բազմութեամբ ազգայիններ գտած ենք: Բայց ասոնք՝ տէրութեան ազգահամարին մէջ մոտած չեն իրբեւ ազգային: — Իրենց վրայ — իրբեւ հայոց վրայ — յիշատակութիւն չկայ:

Գէզափ-Աշարչէլ՝ Դրանսիլուանից մէջ քաղաք մին է: Պաշտօնական ազգահամարին համեմատ՝ հոս ազգային ամեննեւին չկայ: Եւ սակայն երեք տարի յառաջ՝ այս տեղու յաջորդ ազգայինները գտանք ու գրի անցուցնենք Անտոն Դաւիթիթեանի գերդաստանը՝ 8 հոգի: — Սաեփան Պատիթեանին գերդաստանը՝ 9 հոգի: — Մարտիրոս Ցէցեան՝ 3 հոգի: — Յուլիոս Դաւիթեան՝ 3 հոգի: — Նիկողայոս Ջապարեան՝ 6 հոգի: — Յովհ. Դաւիթեան՝ 6 հոգի: — Սաեփինան Յակովըեան՝ երեց, 2 հոգի: — Սաեփան Յակովըեան՝ կրտսեր՝ 4 հոգի: — Փրանկ. Յակովըեանին որբեւարին եւ որդին՝ 2 հոգի: — Ղուկաս Չասար՝ 4 հոգի: — Գրիգոր Զասար՝ 6 հոգի: — Վառվարէ Դաւիթեան՝ 1. — Աղեքսանդր Նովգանը՝ 9 հոգի: — Անդրէս Վրդաննեան՝ 4 հոգի: — Վաղենեանին Սըներէ գրեանք՝ 4 հոգի: — Կարոլոս Ֆէնէկ՝ 4 հոգի: — Լատիլզաւու Տոպաչ՝ 6 հոգի: — Խողալին Ֆէնէր՝ 1. — Էմմանուէլ Գրընդուէ՛՝ 1. — Եղիսաբէթ Եանօնի՛՝ 1. — Խաչիկ Մանաչի՛ 1. — Յովհէս Մանաչի՛ 2. — Փրանկ. Պակտանեան՝ 3. — Յովհ. Պակտանեան՝ 1:

Պրաչչաց քաղցին մեջ կը ճաննանք՝ 125 հոգի: Ֆէկտէս պաշտօնական ազգահամարն, ինչպէս վերը տեսանք, աս քաղցին մեջ միայն երեք հոգի ազգային կը գտնէ: — Տէր ճանչցած ազգայիններուն անուններն են: Գրիգոր Սիմայինա՝ 2 հոգի: — Եւգինիոս Սիմայինա՝ 3 հոգի: — Պաւլոս Զէնքին որբեւարին՝ 1. — Թույլեան գերդաստանը՝ 7 հոգի: — Լաւրին որբեւարին՝ 1. — Դիմիփիսոս Լաւրիյեան՝ 4 հոգի: — Զատարեան՝ 3 հոգի: — Արքահամեան՝ 2 հոգի: — Աղնաբէտքեան՝ 4 հոգի: — Զաքարեան՝ 2 հոգի: — Լատիլզաւու Սէգուլա՝ 2 հոգի: — Ղուկաս Վրզարեան՝ 1. — Սաեփան Վրզարեան՝ 3 հոգի: — Անդրէս Վրզարեան՝ 1. — Եւ

գինես Արզարեան՝ 1. — Կողմանոս Արզարեան՝ 1. — Անտոն Արզարեանին որբեւարին՝ 1. — Աղքաս. Հողասի որբեւարին՝ 1. — Գառաշնեան՝ 3. — Կարոլոս Դուշիբեան՝ 5. — Յուլիոս Արժարեան՝ 2. — Դէմշչարեան՝ 3. — Գրիգոր Լազարեան՝ 4. — Էդուարդ Այրդյեանին՝ 6 հոգի: — Նկողայսոս Արզարեան՝ 6. — Ստեփան Բորեան՝ 5. — Գարրիկ Ֆորդոշեան՝ 2. Լուգովիկոս Հորմագեան՝ 4. — Յովհ. Զաքարեան՝ 5. — Դէմշչարեան՝ 3 հոգի: — Լատիլաւոս Արզարեան՝ 3. — Պետրոս Սամայեան՝ 2. — Յանսիք 3 հոգի: — Զիգիբեան՝ 1. — Գրիգոր Սամայեան՝ 2. — Ռէրզիեան՝ 3. — Յովհ. Քօրեան՝ 1. — Յուղաչեան՝ 1. — Երանոսեան՝ 1. — Լուգաչեան՝ 2. — Պուշկիեան՝ 1. — Եմիլոս Այրդյեանին՝ 1. — Յովհ. Կարդինալի 1. — Արդիանոս Պոկտանեան՝ 1. — Յուլիոս Հաշիչ՝ 2. — Կաշարեան՝ 3. — Դանիէլ Քարեանին՝ 2. — Աղքաս. Գովանոյին՝ 3. — Յովհէ Գէրեսդէշ՝ 3 հոգի:

Պաշտօնական ազգահամարին մէջ Մարամորուշ-Անկէդի եւ ոչ անունը կը յիշուի, եւ սակայն քանի մը տարի յառաջ՝ այս քաղքին մէջ յաջորդ ազգային գերդաստանները գտանք: Դուռըրայիշեան գերդաստան՝ 5 հոգի: — Էմմանուլ Բալ՝ 11 հոգի: — Անկողայոս Եպագուցիչ՝ 5 հոգի: — Փրանկ. Զէֆէրեան՝ 6 հոգի: — Րէդրովիշեան՝ 2 հոգի: Միլլէվիշեան՝ 6 հոգի: — Պետրոս Եօնոս՝ 4. — Միքայէլ Էմպէրեան՝ 4. — Արբահամեան՝ 5: — Յովհ. Թէնդորովիչ՝ 4. — Մարտինոս Պուշող՝ 6 հոգի: — Ատայելքրդոս Մօրուշան՝ 1. — Յովհ. Ակի Մարտիրիշ՝ 4. — Կարոլոս Նովագեան՝ թժշկապետ, 9 հոգի: — Կարոլոս Նովագեան՝ փաստարան, 4 հոգի: — Յակով Զէֆէրովիշի որբեւարին՝ 1. — Աստուածատուր Կովիդիեան՝ 1. — Պորդոշ օքիոդները՝ 2. — Մարկոս Մօրուշան՝ 2. — Բենանարդոս Սոսպ՛ 2. — Աւրեղիս Սոսպ՛ 1. — Կողման՝ 1. — Սիմեոն Պարան՝ 4. — Աղքաս. Պարան՝ 4. — Թէնդորոս Էմպէր 1. — Սարգսան՝ 5. — Յովհէ Կմակը 1. — Յովհ. Ֆոկովեան՝ 4. — Անդրեաս Ֆոկովեան՝ 1. — Թէնդորոս Սանկոդ՝ 7. — Ստեփան Հուլյան՝ 2. — Էմերիկոս Դուշիբին որբեւարին՝ 2. — Զիգէդիկ որբեւարին՝ 2. — Գրիգոր Զաքարիաշ՝ 4. — Խողարիս Սոսպ՛ 1. — Խօնդա Սորվշին՝ 1. — Էմերիկոս Էմպէր 2. — Աննեկնեսիոս Անտոնովիչ՝ 2. — Էմմանուլ Գարաչնին՝ 3. — Փրանկ. Անուլէօշ՝ 3. — Ատայելքրդոս Էմպէր՝ 4:

Հետաքրքրութիւնն զմեզ օրին մէկը Ազնաւ Աղադինա, Հումագարիայի աղյուհների գեղջ տարաւաւ Գիտուուած բան է, որ այս գեղջ՝ հրէից տեղ է, ու մէջը փակառաբար միայն ու միայն հրեաներ կը բնակին: Ուրիշ մարդ չի բնակիր: Եւ որովհետեւ գիտէին թէ հայագիր եմ եւ հայ կը փնտուեմ ու կը գտնեմ ամէն տեղ, կէս մը Տենգութեամբ ու կէս մը կատակով ըսուեցաւ ինչի թէ ատուգի այս տեղու ազգային մարդ պիտի չգտնես, որովհետեւ բոլորը հրէայ են: Ասոր վրայ ապահով կրնաբ ըլլալ՝ «Մասնէք գեղն, ուր որ հձ փողոց, ոչ կարգաւորեալ տուն կար: Ողբումիլի, աղքատիկ կրմիթներ՝ իրարու ու մէլ ու իրարու քող կիցած էին՝ խան ի խուռն: Մարգիկ, կովեր, ձիեր, այծեր, սագեր, հաւեր՝ մէկտեղ կը բնակին, միեւնոյն տեղը: — Յառաջ գացինք, ու քանի մը հարիւր քայլ առնելին նեսէ՝ ի մեծ զարմանս, մանրավաճառի աղքատ խանութի մը հանդիպեցանք: Դրան վերեւ՝ բաւական մեծ տախտակի մը վրայ կարգացնիք յաջորդ անունը. Կարինց G. (Քարընկէց Գ.): — Ներս մատանք: Ճրէի կերպարան-քով, միջակ հասակով, ողորմելի հագուստով մարդ մը գտանք հոն: Հարցուցի հոնդարերէն լեզուով թէ արդիօք ինքն ալ հրէայ է: Պատասխանեց թէ, գեղին մի միայն քրիստոնեան ինքն է: Արագի գիտէ, հայլը՝ Սամացուցվար քաղցէն նև նկան է. ու կը կարծէ թէ հայագիր է: Խոր հայ էր, պապը, Կերլյայի մէջ շիրացութիւն ալ ըրած էր, իր ժամանակին Սոլոմոնեան կոչուած եկեղեցոյն մէջ: — Ո՛գիտէ թէ ինչ տեսակ շահագիտութիւն, կամ ինչ ողորմելութիւն զինքն այս կողմերը նետած, բերած էր: Առաջիկայ պատմութիւնը միայն անոր համար յառաջ բերած եմ, որ պացուցնեմ վերն ըստած, թէ չկայ տեղ մը Հումագարիայի ու Դրանսիլուանիայի մէջ, ուր որ գտնէ ազգային մարդ մը չգտնուի:

Ըմփոնիկելով մեր ըստծը՝ կը համարինք թէ Հունդարիայի ու Դրանսիլուանիայի մէջ անուան՝ 10—12,000 ի չափ ազգային պիտի ըլլալ: Ինչպէս ինք իրմէն կ'ենթարուի մէջն առնելով չէ թէ միայն զանոնք, որոնք որ շորս գլխաւոր զալթականութեան մէջ են, ու գրոնք յասուկ գողովդապետութիւն ունին, հապանեւ զանոնք՝ որոնք ասդին անդին ցրուած են, լատին ժողովրդապետութեանց իրաւասութեանը կը վերաբերին ու մասնաւոր հասարակութիւն մը չեն կազմեր. — սակայն մէկալ կողմանէ հաստատութեամբ գիտենք, որ ազգային են:

որովհետեւ՝ կամ յլշեալ չըսր ժողովրդապահ-  
տութեանց մէկուն մէջն քացած հեռացած են,  
եւ կամ իրենց պապերն ու հայրեր՝ հիմակ  
բնակած տեղերնին եկած, գաղթած են: Բայց  
անունին կը ցոցընէ որ պազային են: ու պա-  
զայնց հետ խսած ատեննին կը խոստովախին  
թէ հայազգի են:

Ի՞նչ մեծ ծառայութիւն պիտի մատուցա-  
նէր ազդին, ան գիտնականն, որ իրեն դորձ ընե-  
լով՝ վերյիշեալ քաղաքներուն եւ որիշ տե-  
ղեր ցիր ու ցան եղած ու չկիշուած եւ չգիտ-  
ցուած բազմաթիւ ազգայիններուն անունները՝  
ինամբով ու նիշմանարով ժողովեր ու զրի ան-  
ցընելով՝ հրաժարակեր:

Ա. ՓՈՓԱՆ



## Ա Յ Ի Ա Ր Հ Ա Գ Ր Ա Կ Ա Խ

ՀԻՆ ՀԸՑԻԾ ՑԵՂԻՈՒՑ ԾՈՒՌՈՒՆԵՐԸ  
(Տըրունակութիւն)

Դ. ՏՕՐԵՐԵՐԻ ԽԱՆԱՀԻՔ:

Հորրորդ և հանճին է “Տօրերերէն որ է Տարանն, յլիկից Տորրորդ Հայոց կամ” յիշի  
Դ. Հայոցն ԽԱԾ. 29, 31 եւ ԽԱԾ. 607: Անուն՝  
հայ մատենագրութեան հագոյն եւ միջնին ժամա-  
նանինուն մէջ երկու անգամ մից կը համեդիպի,  
այսինքն Խոր. Աշխարհագրութեան մէջ Տ-ը-  
թիւ-ու ԽԱԾ. 29, 31 եւ Տօրերերէն ԽԱԾ. 607 եւ  
Եղիշէի քով Անենեաւ. տագր. 1859 էջ 22 Տօր-  
րերէն, Մոնկ. տագր. 1892 էջ 32 Տօրերերէն,  
որոն փիփրէն: Լազ. Փարզ. իր պատմութեան  
համապատասխան անց էջ 125 (թէ 139 տագր.  
Վենես. 1891) Տօրբերունի (Տարբերունի եպի-  
սկոպոսի կիարացած է, զոր Խամբան ՀՀ. 193 ծաւ.  
ու զիշ ընթերցուածի կը համարի: Տարբերունի  
որ հայոյն եւ միջնին ժամանակիրուն մէջ այլ  
Տարբերունի անունով գաւառ մը չի յիշուի, թէ  
եւ աելի ուշ անեններ Վարդան աշխարհագրին  
այս անունով գաւառ մը կը յիշէ էջ 426. Այս-  
բերանին եւ Տարբերունի բրիգի Հայաց լին հիւ-  
սկային արեւելադողութիւնների եւ փիլ. գարուն Դարեր-  
ժեցի պատմագրին էջ 425 կ'ըսէ. Հայրապետ սր  
գաւառնեւն Տարբերունայ մինչ ի քաջարն յիստան  
խաշամանին եր կեկեսի: Առօց հետեւ հայրապետն  
չըն իշխաննէն սինելով Բագուանիք — Բայց  
ազգափի — Արգիշտին սուսանի (Հայ կը յիշուի  
առաջին անգամ խաչալում) — Տար գաւառն  
եւ Ան քաղաքին վրային Շատան քաղաքը (Ամ-  
սայ լճին հարաւային արեւելադողութիւնների) հասաւ, իր  
կը տեսնուի որ Տարբերունի գաւառը թերիքի  
(աշխարհացայցներու վրայ այժմ) Bergri կամ

1. Արգելու վանքը թերկին կողմբը Խճ. ՀՀ. 184  
Խճան., Առաքել 423, Ամէն, Մեծ Հայք 8 89:

Երեկոյ կորմբըն՝ եր, ուստի ճշշտ այս տեղն, ուր  
Առքերսնին գտաւող կը գնէնք: Արգ. Եղիշէի քով  
Տարբերունին կարգալու է թէ Տարբերունի Եղիշէ-  
ի Մէջներսին ի առ գրած նամակին պատաս-  
խանոց եպիսկոպոսները կը թուէ և յականէ յա-  
նուանէ յուած կը թրէ Եղիշէի եպիսկոպոսն  
Ըմբարտոյն — որ է Հայոց Կաթողիկոսը —  
Բագրեւանդ, Բասեան եւ Վահանդ (յետնագոյն  
Ըմբարտանահանց), Տարտաւ, Մանակիրա, Թիվու-  
նիք, Տարգափի, Ապահունիք (յետնագոյն Ցուրու-  
բերան Խահանց), Տարդ աստան, Թիվունիք, Ան-  
ձեւացիք (յետնագոյն Ապագարական Խահանց)  
գաւառներուն եւ Ցայր, Արևինիք, Մոնկ Խահանց-  
ներուն եւ Ամառանաց իշխանութեան (յըսա-  
քածուն Փարպ. 106 Ըմբարտոյ մէջ) եւ Ար-  
ծունեաց եպիսկոպոսները: Երբ հոս ըն մէջ բա-  
ռենց եւ Մարդասանի եպիսկոպոսաց կը յիշուի  
“Քասու եսու. Տարբերանայ կամ Տարբերան-  
ուց, պի եպիսկոպոսը չի կրնոր Ցուրուբերան Խա-  
հանցին եպիսկոպոսն ըլլաւ. վան զի երրեց Ցու-  
րուբերանի մէն մի գաւառն ու քաղաքն (զ. օ. Ցա-  
րաւանց, Մանակիրանք եւն) եպիսկոպոսն կամ ցատ-  
արող նահանձնուի համար ոչ եպիսկոպոս մը դոյ-  
ութիւն ունեցած չէ, ինչպէս ու հասարակ ին-  
քուանու Հայաստանի մէջ մէն մի գաւառ իր  
իշխանն ապիսկոպոս միան ունէր, որնց վրայ  
մէջ էր մից Հայոց Ցագաւորը (կամ Տարբ-  
առնը) եւ Ըմբարտի եպիսկոպոսն այս է Հայոց  
Կաթողիկոսը: Աւասի Քասու՝ Տարբերան կամ  
Տարբերունի բա առի մը եպիսկոպոսն էր: Բայց  
թէ է Տարբեր Առաքի թէ Տարբերան Եղիշէի  
քով գաւառի մ'անուն է, որ վերըն թերաբանակ  
մոր իր Խահանցանուն գործածուած ըլլայ, ասոր  
գէմ կրնակը առաքի թէ Տարբերան անունով  
գաւառի մը առաջիւն ունեցած ըլլայ չի կրնոր  
ցուցուիլ, այնպէս որ որիշ բան չի մարտ, բայց  
թէ է Պարսկայ հետ Տարբերունի (սեռ. Տարբ-  
երանայ փիլ. Տարբերունայ, ինչպէս որ ասանէ կը  
տանենք Սուաքի եղած մատենագրութեան մէջ  
ստէկ յիշուի Առաքել եղած մատենագրութեանին (Դ. Հոծ. թ. 79)  
հետ ի մասին չընչուիլ:

Աւասի Խորենացոյ աշխարհագրութեանէն  
յանալ Տարբերան կամ Տարբերան անունով  
Խահանց շիքը: Եթէ այս երկին անունն առը  
ունենց գործածուած չէ: Եւ ոչ իսկ Պարսկայ աշխար-  
հագրութեան մասօն է անունը: Բայց այս ապա-  
հանուած է: Միան մեռուզ կը մայ թէ Տարբերան  
կարգաւ է թէ Ցուրուբերան (պատէս ինքնէ):

1 Եկեղեցացոյ գաւառ Խոր. քով կը 300 Տարբեր  
է Վանա Ընի Եղիշէ գաւառուոց Եկեղեցն, բայց պայման  
անձաօթ է:

2 Տեղ Դ. Հոծ. թ. 79:

3 Պարսկա պնդը ինչ կ'անուանէ, ցան ոչ եպիսկո-  
պոսնան եպիսկոպոսթիւն գեն լունէր, թէ էն Կաթողիկոս  
էր: Հայ. 124, 204, 207, 222, 232: Տեղ ասոր Անունունի  
Տ. Weber, Die Kirche in Armenien 477, 478, 485:

4 Եկեղեցաց թէ քարց ոչ ինքնանէ յուած պի  
անունը գործածուած չէ: Եւ ոչ իսկ Պարսկայ աշխար-  
հագրութեան մասօն է անունը: Բայց այս  
հանուած է: Միան մեռուզ կը մայ թէ Տարբերան  
կարգաւ է թէ Ցուրուբերան (պատէս ինքնէ):